

պէս քամոյցներն ու մաղերն ալ նիւթին յարմար պիտի ըլլան թէ ծակերուն մեծութեամբ, և թէ մետաղէ, ձարէ կամ մետաքսէ ըլլալովը : — Խոհանոցին հարկաւոր գործիքներէն մէկն ալ տեսակ տեսակ խմորներու, անուշեղէններու ու փխտիներու կաղպարներն են, որոնցմով շատ անգամ սովորական հարկինք մը աւելի հաճոյական կերպ մը կ'առնէ, ինչպէս արգամակի փխտին, պտուղներու հոյզերը որ քիչ մը ձկան սոսինձով՝ աղուոր ձևերով ու անվնաս գոյներով սեղանի մեծ զարդ կ'ըլլան : Իայց նայելու է որ աս կաղպարները պղնձէ չըլլան, վասն զի շուտով ժանգառ կը կապեն որ սաստիկ թոյն է, դժուար ալ կը մաքրուին, մանաւանդ երբ վրայի զարդերն շատ ճղճղած ըլլան. անոր աղէկը փայտէ, անագէ ու թանագէ շինուածներն են. որոնք ամէն մէկ գործածելուդ պէտք է լաւ մը մաքրես : — Սաներուն ու պտուկներուն վըրայ խօսքս չեմ ուզեր երկնցրնել, ամենուն յայտնի բաներ ըլլալուն . միայն առջինները պէտք է ստեպ անագազօծել, ետքիններուն ալ կանաչ ապիկածներէն զգուշանալ : — Խոհանոցին մէջ պէտք է ունենալ նաև ամէն նիւթի զատ զատ սանդեր, ինչպէս խաչվէի, շաքարի, չըքուածի, աղի, խոտեղէն ընդեղէններու, պտղեղէններու ու մտեղէններու . ասոնցմով այլևայլ նիւթեր ձգմէն ու մզելն աւելի դիւրին ու լաւ կ'ըլլայ, քան թէ ձեռքով կամ ուրիշ գործիքներով, որ շատ անգամ աղտոտուած են պատճառ են . սանդի մէջ ծեծելով որ և իցէ նիւթին ներքին համն ու անուշահոտութիւնը աւելի դուրս կ'ելլէ քան թէ գլաններով կամ աղօրիքներով, ինչպէս որ յայտնի կ'երևնայ խահուէին վրայ :

Խոհանոցի կարասիքներն պէտք է ամենայն կերպով մաքուր պահուին . լուարու ջնջոյն ու սպունգը երբեմն երբեմն քացախի մէջ խոթելու է որ չհօտի . գաւաթներն ջրով ու հաւկթի կեղևով շփելու է . սաներն սպիտակադեղով . խոհանոցին սեղանները սև սա-

պոնով, փոթաւով կամ մոխրով . թանագէ անօթներն ու կաղպարները ածխի փոշիով ու մոխրով քիչ մը ձէթ դնելով մէջը . սղնձէ քամոյցները ածխի կտորով, դանակներն ու պատառաքաղները աւազով, բայց սոխ, սրխտոր, պրաս կտրած դանակներն զատ դնելու ու մաքրելու է որ ուրիշներն ալ չհոտեցրնեն : — Խոհանոցին մօտ մուծու զով տեղ մը ունենալն շատ հարկաւոր է միս, ձուկ ու եփած կերակուրներ պահելու համար :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՄԵՆՈՍ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Դ .

Ձրոյ վրայ :

ՉՈՒՐԸ անհոտ անգոյն հեղանիւթ մըն է, իրեն բաղադրութիւնն է 1 թըթուածին ու 2 ջրածին . ջերմութեամբ կընդարձակի ու ցրտութեամբ կը խտանայ . բայց աս փոփոխութիւններս ուրիշ մարմիններէ տարբեր է . զուտ ջրին ամենէն շատ խտութեան չափն է հարիւրամասն ջերմաչափին 4^{էն} վրայ եղած ատենը, իսկ աս աստիճանէն թէ վար թէ վեր եղած ժամանակ կ'ընդարձակի : Չրին խտութիւնը ուրիշ խտութեանց համեմատութեան եզրն է, և միութեան չափն է մէկ հարիւրորդամետր խորանարդը 0, 76 ու 4^ի ճնշման տակ :

Չրին մէջ միշտ չափով մը օդ խառնուած է, մէջի եղած գործարմանոր կենդանեաց կեանքը պահելու համար, որ է սովորաբար ջրին 1735 . և աս օդը շատ աւելի թթուածին ունի քան թէ մթնոլորտին օդը, այսինքն 68 անկէնդան և 32 թթուածին, որ է ըսել 173 :

Չրին մէջ բաց ՚ի օդէն դեռ ուրիշ շատ տեսակ նիւթեր լուծուած կը գրտուին, ինչպէս աղեր ու թթուներ, որով բնութեան մէջ զուտ ջուր չգը-

տուիր , հասլա պէտք է արուեստով
թորել , որ ան ատեն անհամ ու թա-
փանցիկ հեղուկ մը կը դառնայ : Իսկ օ-
ղը հանելու համար պէտք է օդահանի
զանգակին տակ դնել ու մխոյները շար-
ժել , որ ան ատեն ջուրը կը սկսի եռալ
ու պղպջակի ձևով օդը դուրս կ'ելլէ :

Ջուրը իրեք վիճակ կունենայ՝ գոլոր-
շի , հեղուկ ու հաստատուն : Գոլորշիի
ձևով երկինքը ամպերը պատած է , ու
րուն վրայ խօսելը աւելի օդաքանու-
թեան կիսնայ : Հեղուկի ձևով հո-
ղաքնտիս երեսի իրեք քառորդը ծած-
կած է , բայց իրեն քանակը 10,000 ան-
գամ աւելի պղտի է քան զցամաքը . հա-
մատարածի մը վրայ նայիս՝ կը տեսնես
որ աս ջուրը ամէն դիէն ցամաքը կը
պատէ որ ծով կ'ըսուի : Բայց երկրիս
ամէն կողմը հաւասար չէ , հասլա հա-
րաւային կիսագունտը շատ աւելի ընդ-
արձակ են ծովերը , քան հիւսիսային
կիսագունտը , ինչպէս որ աշխարհա-
ցոյցներուն վրայ կը տեսնես :

Սովոր իրեն յատուկ գոյն մը ունի ,
ընդհանրապէս Սվկիանոսինը կանաչ է ,
ու Սիջերկրականինը կապուտ : Համն
ալ դառն ու աղի է , որով կ'իմացուի թէ
մէջը շատ տեսակ աղեր լուծուած են ,
ինչպէս բնալուծութեամբ յայտնի է .
աս աղիութիւնը գրեթէ ամէն տեղ
հաւասար է կ'ըսէ Կէյ-Ի իւսաք : Բայց
միայն գետի բերանները ուր որ անդա-
դար անուշ ջուր կը լեցուի աղիութիւ-
նը կը նուազի , անոր համար է որ եր-
բեմն այնպիսի տեղերու ծովային ջուրը
խմելու ալ կու գայ , ինչպէս Փլաթայի
բերանը : Շատ անձրևներն ու սառցոյ-
ներուն հալին ալ տեղ տեղ զգալի
փոփոխութիւն կ'ընեն ծովուն աղիու-
թեանը :

Սովու և բոլոր երկրիս երեսը ե-
ղած ջրերը անդադար շոգի դառնալով
երկինք կը բարձրանան . յետոյ խտա-
նալով անձրևի ու ձեան ձևով նորէն
վար կը թափին , ասով մշտնջենաւոր
շրջան մը կը ձևանայ : Հաշուած է որ
ընդհանրապէս բոլոր ծովերուն երե-
սէն տարուէ տարի մէկ մետրոն թան-

ձրութեամբ ջուր շոգի կը դառնայ . ա-
սոնք դարձեալ գետերու ձեռքով ծով կը
թափին , որով ծովուն ջուրը ոչ կաւել-
նայ ոչ կը պակսի :

Կնձրևներու հալած ձիւներու ջրե-
րուն մէկ մասը երկրիս երեսէն կը սա-
հին կ'երթան ու գետ կ'ըսուին . ու
մանք ալ երկրիս ներսերը թափանցելով
թէ որ անանկ հողի մը հանդիպին որ
անթափանց ըլլայ , ան ատեն գետնի
տակը ջրշեղջներու պէս դիզուած կը
մնան , ու թէ որ իրենց դիրքէն աւելի
ցած անցք մը գտնեն՝ դուրս կը յորդեն .
իսկ չէ թէ որ հողերը կակուղ ու ծա-
կոտկէն են՝ ան ատեն աւելի խորերը կը
թափանցեն : Շատ անգամ աս գետնի
տակէն անցած ջրերը տեսակ տեսակ
հանքերու մէջէն անցնելով զանոնք կը
լուծեն , ու անոնց համն ու հոտը կ'ունե-
նան , ասոնք ալ հանքային ջուր կ'ը-
սուին ու շատ օգուտներ ունին : Երոնք
շատ տեղ տաք տաք կը բխեն ու ջեր-
մուկ կ'ըսուին :

Երբ օդոյ բարեխառնութիւնը 0° էն
վար իջնայ , երկրիս վրայ եղած ջրե-
րուն մէկ մասը կը սառի , մանաւանդ
անշարժ ջրերը . ընդհակառակն վազուկ
ու ծեծուած ջրերը դժուար կը սառին .
անոր համար յորձանքները շատ քիչ ան-
գամ կը սառին : Բարեխառն գօտինե-
րու տակ եղած ծովերը միայն ցամաքի
մօտ տեղուանքը կը սառին , ան ալ
խիստ ձմեռներուն . բայց որովհետեւ
որչափ որ հասարակածէն դէպ 'ի բւեռ
երթանք , այնչափ սաստիկ կերպով ծու-
վու երեսին բարեխառնութիւնը կը
ցածնայ , այնպէս որ միշտ 0° էն վար է ,
իսկ ձմեռը ինչուան 47° , 5 կը ցածնայ .
անոր համար է որ բւեռային ծովերն ու
ցամաքը միշտ սառուցով ծածկուած է ,
որոնք շատ անգամ ուղած են կոտրտել ,
բայց անհնար եղած է :

Հիւսիսային ծովերուն մէջ բւեռա-
կան սառցոյցները ինչուան լայնութեան
70° կը հասնին . իսկ հարաւային ծովե-
րուն մէջ շատ աւելի առաջ կու գան ,
ինչուան 58° . որով կ'երևնայ երկու կի-
սագնտերուն բարեխառնութեան տար-

բերութիւնը : Բժառ ատեն հիւսիսային բարեխառն գօտուոյն ծայրերը եղած սառոյցները կը հալին ու ալիքներէն զարնուելով կը կոտորաին ու ինչուան բարեխառն գօտուոյն տակ քշուելով, երկայն ատենէն ետեւ հազիւ կը հալին : Այն ոմանք որ կարծեն՝ թէ բւեռներուն տակը ծովերը պէտք չէ որ սառած ըլլան, որովհետեւ իրենց տակի մասը երկրի ջերմութեան կեդրոնին աւելի մօտ ըլլալով՝ վարի մասը տաքնալով կը բարձրանայ ու վրայինը տակը կ'երթայ, և աս շրջանը կարգիլէ որ չսառին . բայց աս կարծիքը ստուգուած չէ :

Ինչպէս որ օդոյ վրայ խօսելու ատեն ըսինք, որչափ որ մէկը մթնոլորտին վերերը ելլէ, այնչափ ցուրտ կ'իմանայ . ուստի պէտք է ըլլայ այնպիսի միջոց ալ ուր որ բարեխառնութիւնը 0^{էն} միշտ վար է . և իրացընէ երկրի վրայ ալ կան այնպիսի բարձր տեղեր, ուր որ աս բանս յայտնի կը տեսնուի, ինչպէս Վորտիլեանց կատարքը Բլերիկայի մէջ, Պիրենեանց ու Բլպեանց գագաթունքը Լարոպայի մէջ, որոնք մշտնջենաւոր ձիւնով ու սառուցով ծածկուած են, ու յաւէժական սառնամանիք կ'ըսուին : Ետեւ մէջ ալ ամենէն անուանիներն են Բլպեան լեռանց սառնահամբարները որոնք ընդարձակ երկիրներ կը ծածկեն, ու խոր ձորերու մէջ ալ կ'իջնան, ու միայն ամառը տակի կողմէն քիչ մը կը հալին, որչափ որ վերանին նոր յաւելուած որ կ'ըլլայ :

Ընդարձեւ որ և իցէ բարձր կէտերը որ 0^{էն} վար են սառնամանիքով ծածկուած չեն, բայց միշտ ձիւնապատ են ու ոչ երբէք կը հալին, անոր համար ան բարձրութիւնը կ'ըսուի մշտնջենաւոր ձեան սահման . աս սահմանները լայնութեան աստիճաններուն ու մեծ լեռներու շատութեան ու նուազութեան համեմատ բարձր ու ցած կ'ըլլան : Տեղոյ մը մշտնջենաւոր ձեան սահմանը գտնելու համար՝ պէտք է նոյն տեղին միջին բարեխառնութեան աստիճանով բազմապատկել 160 մետրոն որ 1⁰ ցածնալու չափն է ըսեր էինք . աս կերպով

չափուած գիծը որ հասարակածէն սկըսեալ դէպ 'ի բւեռ կոր աղեղ մը կը ձևացընէ՝ կ'ըսուի Ստորին սահման մը՝ տրնջենաւոր ձեան :

Բւեռին մօտ աս կոր աղեղին ծայրը ծովուն երեսին կը հաւասարի, իսկ հասարակածին վրայ 4320^մ բարձրութիւն կ'ունենայ որ ըսել է 27×160^մ : Բայց աս հաշիւս քիչ մը կրնայ զանազանիլ եղանակաց փոփոխութեամբ և երկրի մը տեղական ջերմութեանէն՝ որ բուն իսկ երկրի կեդրոնական ջերմութեանէն առաջ կու գայ :

Բձէն մարդ գիտէ որ ջուրը սառելով կ'ընդարձակի, այնպէս որ սառին զանգուածը աւելի մեծ է, քան թէ նոյնչափ սառին ջուրը, որով աւելի տեղ ալ կը բռնէ . աս պատճառիս համար է որ եթէ դիւրաբեկ անօթի մը մէջ ջուր սառեցընես՝ ամանը կը կոտորի : Արկրիս ցամաքի մասն ալ շատ ճեղքեր ու ծակեր ունի՝ ուսկից որ ջուրը ներս կը թափանցէ . ուստի թէ որ աս ջուրը սառելու ըլլայ, ընդարձակելով այնչափ զօրութիւն կրնայ ունենալ, որ զանոնք ձաթեցընէ . և յիրաւի աս բանս կը պատահի բարձր լեռանց վրայ որոնք կոտորտելով վար կը գլորին, ինչպէս որ վերն ալ յիշեցինք . աս բանս ձմեռուան հիւսին հետ կը պատահի, անոր համար շատ ալ վտանգաւոր է :

Յամաքի վրայ :

Լըրպըրտս երեսի ցամաքի մասը՝ ինչպէս նաև ծովուն յատակը չէ թէ միայն շիտակ ու միակերպ չէ, հապա նաև սոսկալի բարձրութիւններով ու ահաւոր խորութիւններով պատած է . բայց աս անհաւասարութիւնները ամբողջ զանգուածին հետ բաղդատելով անանկ մանր են, որ եթէ կարելի ըլլար բարձրէն հողագնտիս վրայ նայիլ, զօրաւոր խոշորացոյցերով հազիւ պիտի կարենայինք զանոնք որոշել . ուստի ամենէն բարձր լեռներն ալ որ մեզի սարսափելի ու անհասանելի բաներ կ'երևան, երկրագնտիս մեծութեան հետ գրեթէ

այնպէս կը համեմատին , ինչ որ նարնջի կեղևին կոծիծնէրը ամբողջ պտղոյն հետ : Եւրով է որնայն բարձրութիւններն ու խորութիւնները երկրիս կըր ձևին վրայ փոփոխութիւն մը չեն ըներ . և թէ որ 3 ոտնաչափ տրամագծով գնտի մը վրայ ուղենք ամենէն բարձր լեռները ձևացնել՝ աւազի հաստի չափ բաներ կ'ըլան :

Եւ բանս հաշուով ալ կ'երևնայ . վանն զի երկրիս տրամագիծը 3000 փարսախ է , որով շրջապատն ալ 9000 փարսախ կ'ըլայ , իսկ ամենէն բարձր լեռներուն գագաթը 2 փարսախի չհասնիր ծովու երեսէն չափելով . ծովուն ամենէն խորունկ տեղն ալ որ $1\frac{1}{2}$ փարսախէն աւելի չկարծուիր անոր վրայ աւելցնելով , երկրագնտին մեծ անհարթութիւնը կ'ըլայ ,

$$2 + 1\frac{1}{2} = 3\frac{1}{2} \quad \frac{3, \frac{1}{2}}{3000} :$$

Վրական օրինակով մը աւելի հաստատենք ըսածնիս . աշխարհիս ամենէն բարձր լեռը Ղալահիբ ըսուածն է որ է 7821^մ Ուլկիանոսի միջին հարթութիւնէն առնելով . և որովհետև ծովուն ամենէն խոր տեղն ալ 2000 կամ 3000 կամ շատ շատ 4000^մ . ուրեմն $7821^{\text{մ}} + 4000^{\text{մ}} = 11821^{\text{մ}}$ կ'ըլայ լեռան ամենէն բարձր գագաթին հեռաւորութիւնը՝ երկրիս ամենէն խոր ցամաքէն , որ է երկրագնտիս վրայի ամենէն մեծ անհարթութիւնը : Իսկ արդ երկրագնտիս միջին շառաւիղն է ըսինք 6,366,600^մ կամ քիչ աւելի քիչ պակաս , ուրեմն երկրագնտիս մեծ անհարթութիւնը իրեն միջին շառաւիղին հետ այնպէս կը համեմատի , ինչպէս

$$11,821^{\text{մ}}$$

$6,366,600^{\text{մ}} = 0,001$ որ է ըսել հազարին մէկը : Եւ բարձրութիւնները ու խորութիւնները այլևայլ դարերու մէջ երկրիս վրայ հանդիպած յեղափոխութիւններէն առաջ եկած են՝ ինչպէս որ յետոյ պիտի տեսնենք : Երկրաբանները աս բարձրութիւններուն ձևը իմացած են քիչ շատ երկրիս ներքին

կազմութիւնը : Երկրիս վրայի աս կարգէ դուրս բարձրութիւնները լեռ կ'ըսուին , որոնք գոնէ 300^մ բարձրութիւն պէտք է ունենան . աս լեռները գրեթէ միշտ իրարու հետ կապակցութիւն մը ունենալով ու ընդարձակ երկիրներու մէջ տարածուելով լեռանց գօտիներ կ'ըսուին , որոնք դարձեալ իրենց երկու զիէն զատ ճիւղեր կը բաժնուին , անոնք ալ աւելի մանր ոստեր կը բաժնուին :

Ինչհանրապէս լեռներու գօտիներուն կեդրոնը ամենէն բարձր կտորն է , և իրեն ճիւղերը երթալով կը ցածնան . բայց երբեմն ալ երկրորդական ճիւղ մը դուրս բարձրացած կ'ըլայ : Եւ նապէս լեռանց գօտիներուն երկու կողերը ոչ երբէք հաւասար ծուրութիւն կ'ունենան . ինչպէս Պիրենեանց կողը Սպանիայի կողմը աւելի դարձար է քան թէ Վազղիայի կողմը . նմանապէս Ինտ , Սոթ ու Բլայեան լեռները Ուլկիանոսի կողմը աւելի զառ'իվայր են քան թէ ներհակ կողերը :

Լեռանց գօտիները աշխարհիս վրայ խիստ շատ են ու ամէն դիրքով տարածուած , անոր համար ստէպ մէկմէկու կը պատասխին , ու ամէն անկեամբ զիրար կը կտրեն . աս կտրած տեղերնին որ հանգոյց կ'ըսուի ամենէն աւելի բարձր գագաթները կ'ունենայ : Սերիշ անգամալ երկու լեռանց գօտի իրարու զուգահեռական կրննթանան , որով երկուքին մէջտեղը լայն ու բարձր դաշտ կը ձևանայ . աս բանիս ճիշդ օրինակն է՝ Բսիայի կեդրոնը Սուլթանի ու Վուանլուն , Վաչի ու Հիմալայա գօտիներէն ձևացած դաշտերը . Եւրոպայի մէջ ալ սղտի օրինակ մ'ունինք Օուիցերիի դաշտերը որ ձևացած են Բլայեան ու Սիւրա լեռներէն :

Լեռանց գօտիներուն իրար կտրելէն կը ձևանան լեռանց դրութիւն ըսուածները , որ են այլ և այլ գօտիներու ուղղութիւնը իրարու հետ բաղդատած : Իսկ տը Պոմին աս նիւթիս վրայ շատ քննութիւններ ընելով՝ Եւրոպայի լեռներուն ձևացումը 12 դրութիւն կը

բաժնէ . յետոյ աւելցուցած է նաև 13 երորդ մը :

Ըստ դրութիւններէս աս բանս կ'երևնայ որ այլևայլ կարգի գօտիները երկրազրնտիս վրայ այլևայլ շրջանակներ կը ձևացընեն . ինչպէս գնտի մը վրայ նայելով կը տեսնենք որ Բլեկանի , Պիրենեան ու Բլակնիսեան գօտիները , Կարուածներու երկրին լեռները , Կարպածեան , Յունաստանի ու Սիլիկիայի տաց լեռները մի և նոյն ուղղութեամբ մեծ շրջանակ մը կը ձևացընեն երկրիս վրայ : Ըմանապէս Բլակնիսեան լեռանց ան մասին ալ որ Սալէի կողմէն դէպ Բէստրիա կը տարածուի զուգահեռական են ուրիշ շատ գօտիներ , ինչպէս Փրովանս գաւառինը Բոլլաս ու Պալքան լեռները , Վորսիկայի գօտիները , և Պարսկաստանի մէջէն անցնողները որ յետոյ Հիմալայա լեռներուն հետ կը միանան :

Երկու մեծամեծ լեռանց մէջ տեղի միջոցը ձոր կ'ըսուի , որ լեռներու բարձրութեան համեմատ խոր ու անոնց մօտ ու հեռու ըլլալուն համեմատ լայն ու նեղ կ'ըլլայ : Սովորաբար մեծ գօտիներու ու ժայռոտ լեռներու ձորերը նեղ , խոր ու խորաուփորտ կ'ըլլան . աս բանս աւելի կ'երևնայ Բսիոյ բարձր երկիրներուն մէջ ու Բլեկիայի կեղրոնը , ուր շատ տեղ ձորերը սարսափելի գահավէժ և ուղղահայեաց պատառուածքներ են , ու 1500^{էն} ինչուան 2600^մ խորութիւն կ'ունենան , և այնպէս ալ նեղ են որ անցուղարձի չեն գար , և մէկ գլորած ժայռ մը բաւական է անոնց վրայ բնական կամուրջ մը ձևացընելու . Բսանկ խոր ու նեղ ձորերը Եւրոպայի մէջ ալ Սքանտինաւիոյ թերակղզւոյն (Շուեա ու Վորվեկիա) մէջ կ'երևնան , թէպէտ խորութիւննին անոնց չհասնիր . աւելի մանր են Կարուածի ու Վարնիոյի մէջ եղածները : Բայց սովորաբար ձորերը այնչափ լայն ու ընդարձակ կ'ըլլան՝ որ չէ թէ միայն անցուղարձ հապա բնակութիւն ալ կ'ըլլան , թէպէտ և բարձր ու ցած տեղուանքը և դարվար գահավէժներն անպակաս են :

Շատ անգամ ձորերուն երկու զին եղած լեռները իրարու այնչափ մօտ կ'ըլլան , որ երկայն միջոց մէջերնին հազիւ նեղ ճամբայ մը կը մնայ , ան ալ շատ դարձուածքներով ու պտոյտներով . ասանկ տեղուանք դրուել կամ կապանք կ'ըսուին , ու միանգամայն ամրոցներու պէս ազգի մը պաշտպանութեան կը ծառայեն . ասանկ են Տաւրոս ու Կովկաս լեռներուն կիրճերը , որ մեր ու օտար պատմաց մէջ շատ կը յիշուին դուռն Վրաց , դուռն Կասպից անուններով . ասոնցմէ էին նաև Լաստի անցքը ուսկից անցաւ Բլեքսանդր , թերմոպոլիսի անցքը ուր որ 300 սպարտացիք Վրասերքեստի բանակն արգիլեցին . Վաւտիսեան անցքը ուր որ սամիւիացիք Հռովմայեցիքը նեղը խոթեցին ու նուաճեցին : Բլեկիայ Բսիոյ լեռներուն մէջ այսպիսի ձորեր կան որ 1600 մետրոն խորութիւն ունին :

Պաշտ կ'ըսուին ան հարթյատակ երկիրները , որոնց մէջ եղած բարձրութիւնները անզգալի են . ծովուն երեսէն սկսեալ ինչուան շատ բարձր լեռներուն կէս բարձրութեամբը դաշտեր կը գտուին . և սովորաբար երկիրը Ովկիանոսին երեսէն սկսեալ աստիճան աստիճան կը բարձրանայ : Յաճ դաշտերու կողմանէ անուանի են Կասպից ծովուն բարձրութիւնը եղած երկիրները՝ որ Ովկիանոսին երեսէն ցած են . ասոնք անզգալի կերպով կը տարածուին նաև Ուրբանիայի ու Իթալիայի դաշտերուն մէջ , ու ինչուան հորթթէյն ու Լուլանտ և այլն . աս տեսակ ցած դաշտերը Բլեկիայի մէջ ալ շատ են :

Բնդհակառակն ամենէն բարձր դաշտերն որ մեծութե կողմանէ մէկահոնց պէս ընդարձակ են , Բսիոյ մէջերը կը գտուին . ասոնց մէջ ալ թիպէթի դաշտերը որ 4 կամ 5000^մ բարձրութիւն ունին , ու կը տարածուին Սուլթակ ու Վուանլուն , Վալի ու Հիմալայա գօտիներուն մէջ . ասոնցմէ զատ ուրիշներ ալ կան , բայց աւելի ցած են : Բլեկիայի մէջ ալ Վուլթոյի ու Սիլիկիայի դաշտերը որոնց առջինը 3000^մ

ու երկրորդը 2000⁺ բարձրութիւն ունին, շատ ընդարձակ են : Սեքսիկոյի դաշտը 50 փարսախ լայն է ու 150 փարսախ դէպ 'ի հիւսիս կ'երկրնայ առանց ցածնալու : Աւրոպայի մէջ ոչ բարձրութեան և ոչ ընդարձակութեան կողմանէ ասանկ դաշտեր չեն գտուիր . եղածներն աւելի ցած ու պզտի են, ինչպէս Աքանտինալիայի լեռանց գագաթները, Խորուաթի, Վարնիոլի, Օուիցերիի ու Սելանի բարձր դաշտերը :

Դո՛վուն յատակն ալ ցամաք երկրին շարունակութիւնը ըլլալով, պէտք է որ նոյն անհաւասար բարձրութիւններն ու խորութիւններն ունենայ, ինչ որ երկրիս երեսը կը տեսնենք . և յիրաւի նաւորդներու գունտն ալ կը ցուցնէ թէ ծովու խորութիւնը խիստ անհաւասար է . բայց գունտը ծովերու քիչ խորը կրնալով հասնիլ, ինչուան հիմա որոշ իմացուած չէ ոչ խորութեան չափը և ոչ անհաւասարութիւնները :

Բայց ընդհանրապէս յայտնի է որ որչափ ծովեզերքէն հեռանանք այնչափ աւելի կը խորնայ, և անոր հետ կապակցութիւն ունի . թէ որ ծովեզերքը դուր ու շիտակ ըլլայ, ծովուն յատակն ալ շիտակ կ'ըլլայ ու աստիճանաբար կը խորնայ . ինչպէս է Պուրնէէն ինչուան հորանտա . ընդհակառակն ծովեզերքը գահավէժ ըլլալուն պէս, ծովն ալ մէկէն կը խորնայ . ինչպէս է Ֆինիսթերայի եզերքը, Ղենովայի ծոցը ու Զունաստան և այլն :

Կղզիները ուրիշ բան չեն, բայց եթէ ընդծովեայ լեռներուն բարձր գագաթները . իսկ արշիպելագոսները, և մանաւանդ հարաւային ծովուն մէջ եղածները յայտնի կը ցուցնեն, թէ ծովուն յատակն ալ երկրիս վրայ եղածներուն նման լեռներու գօտիներ ու խումբեր կան . ասով է որ շատ արշիպելագոսներուն կղզիները մէկ գծի վրայ են, ինչպէս որ լեռներուն գօտիները :

Շատ լեռներ ալ կան որ առջիններուն պէս բարձր չեն ու գագաթնին ջրին տակը ծածկուած է . ասոնք թէ որ բաւական խորութիւն չունենան նա-

ւերու շատ փնաս կ'ընեն, որովհետև շատ անգամ չտեսնելով նաւերը անոնց կը զարնուին ու կը խորտակին . ասոնք ալ ժայռ ու խիթ կ'ըսուին : Պիւշ մասնաւոր աշխարհացոյցեր շինած է ծովուն մէջ եղած լեռանց գօտիներուն :



ԲՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Շանրաքար :

ՇԱՆԹԱՔԱՐԵՐԸ, և կամ օդաքարերը կ'երևնայ թէ երկնքէն կ'իջնան, իյնալու ժամանակը շատ անգամ ահաւոր ձայներ կը հանեն ու կտոր կըտոր կ'ըլլան : Բայ օդաքարերուն անկումը կրկին կրկին ստուգուեցաւ աս մեր դարուս սկիզբէն . անկէ առաջ բնախօսները տարակուսած էին աս բանիս ստուգութեանը վրայ, թէպէտ և շատ պատմիչներ պատմած էին այսպիսի երևոյթներ : ()դաքարերը երբեմն քարածէ և կամ առանձին զանգուածի մը պէս կ'իջնան, և երբեմն ալ անձրևի ձևով : ()դին մէջէն այնպիսի արագութեամբ կ'ըլլայ իրենց անկումը, որ սաստիկ տաքութիւն կ'ունենան ու լուսաւոր կ'երևնան մեր աչքին : Բոլոր աս օդաքարերը խոռոչաւոր են և իրենց մակերևութին վրայ ապակեման նիւթ մը պատած է, որ անտարակոյս մթնոլորտին մէջէն անցնելու ժամանակը դրոսի երեսնին տաքութեամբ հալելէն առաջ կու գայ : Շատ բնալոյծներ օդաքարերուն բաղադրութիւնը լուծեցին, և տեսան որ ասով կը տարբերին ուրիշ բոլոր հանքերէն՝ որ ասոնց մէջ դրսիտ չդարձած զուտ երկաթ քիչ կը գտնուի . երեսուն տարիէն աւելի է որ շատ անգամ զննելով աս օդաքարերը՝ տեսան որ շատ նմանութիւն ունին հին ատենէն 'ի վեր ճանչցուած երկրիս վրայի երկաթային զանգուածներուն հետ : Բայ ըսած զանգուածներս կը գտնուին Սիպերիա հազարաւոր լիպրէ ծանրութեամբ, որոնց բաղադրութիւնը գրեթէ նոյն է հիմա-